



ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ

ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Բոհոք Բարեկենուն
11 ՓԵՏՐՈՒԱՐ 2018

Կիրակօրեայ Ընթերցումներ	Էջ 1
Նոր Մարդը (Ա3)	Էջ 3
Ծանուցում	Էջ 4

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԵՒ ԳԻՐՔԵՆ (58.1-14)

Այսպէս կ'ըսէ Տէրը.-
«Ուժին եւ անկաշկանդ պոռա՛, փողի նման ձայնդ բարձրացուր եւ իմ ժողովուրդիս պատմէ իր մեղքերը. Յակոբի սերունդին պատմէ իր անօրէնութիւնները: Ամէն օր զիս կը փնտռեն, կ'ուզեն իմ ճանապարհներս ճանչնալ. Կարծես արդարութիւն գործած ժողովուրդ մը ըլլային, կարծես իրենց Աստուծոյն պատուիրաններէն երեք դուրս ելած ըրլային: Եւ հիմա եկեր արդարութիւն եւ իրաւունք կը փնտռեն քովս, եւ կ'ուզեն Աստուծոյ մօտենալ: Կը հարցնեն.- “Ծոմ բռնեցինք, ինչո՞ւ նկատի չառիք. մենք մեզ նեղեցինք, ինչո՞ւ չլսեցիք մեզ”: Որովհետեւ,- կ'ըսէ Տէրը,- ծոմ բռնած ատեն դուք ձեր գիտցածը կ'ըսէք դարձեալ. ձեր աշխատաւորները կը հարստահարէք, ձեր հակառակութիւններն ու կոփւները կը շարունակէք եւ խեղճերն ու աղքատները կը տանջէք: Այսպիսի ծոմապահութիւն պէտք չէ ինձի. այսպիսով ձեր ձայնը ինձի չի՞ հասնիր: Միթէ այսպիսի՞ ծոմ ուզեցի. պահանջեցի՞ որ մարդս ինքինքը չարչըլէ, կամ՝ գլուխը խոնարհեցնէ, ինչպէս եղէքը հովին դիմաց, կամ՝ քուրձի եւ մոխիրի վրայ պառկի: Ա՞յս է քու ծոմապահութիւն կոչածդ եւ Տիրոջ համար ընդունելի ծոմապահութեան օրը: Ո՞չ, - կ'ըսէ Տէրը,- ծոմապահութիւնը ա՛յն ատեն միայն իմ ուզածիս պէս կ'ըլլայ, երբ դադրիս անիրաւութիւն գործելէ, դադրիս վաճառքի մէջ խարդախութիւն ընելէ, ազատ թողուս հարստահարուածները եւ անոնց պարտքի անիրաւ մուլչակները պատռես. երբ հացդ անօթիին հետ բաժնես. անտուն աղքատները տունդ ընդունիս, զգեստ տաս անոր որ կը տեսնես թէ մերկ է, եւ ընտանիքդ ու զաւակդ չզրկես: Այն ատեն քու լոյսդ արշալոյսի պէս պիտի բացուր եւ դուն շուտով պիտի բժշկուիս. արդարութիւնդ քեզ պիտի առաջնորդէ եւ Աստուծոյ փառքը ամէն կողմէ քեզ պիտի պաշտպանէ: Այն ատեն երբ աղօթես՝ Աստուծ պիտի լսէ քեզ. հազիւ բերանդ բանաս՝ պիտի հասնի քեզի: Եթէ դադրիս տկարները

հարստահարելէ, ուրիշներուն սպառնալէ եւ անոնց մասին զրպարտութիւն ընելէ, եւ փոխարէնը յօժար սիրտով հացդ անօթիին տաս ու կարօտեալները կշտացնես, այն ատեն նոյնիսկ եթէ խաւար ըլլաս՝ պիտի լուսաւորուիս, մթութիւնդ կէսօրուան լոյսի պիտի փոխուի. Աստուծ ինք պիտի առաջնորդէ քեզ միշտ, պիտի բաւարարէ բոլոր ցանկութիւններդ, պիտի զօրացնէ ոսկորներդ, եւ գուն ջրարբի պարտէզ ու մշտահոս աղքիւր պիտի գառնաս: Զաւակներդ դարձեալ պիտի շինեն քու քաղաքներդ որոնք երկար ատեն աւերակ մնացած էին. անոնց հիմերը պիտի վերականգնեն անսասանելի, եւ սերունդէ սերունդ պիտի բնակին. ու պիտի ճանչցուիս որպէս փլատակները նորոգող եւ աւերուած ճամբանները վերաշինող ժողովուրդ: Եթէ Շաբաթ օրը, իմ սուրբ օրս, հրաժարիս քու ցանկութիւններդ կատարելէ, եթէ Աստուծոյ նուիրուած Շաբաթ օրը ուրախարար ու նուիրական համարես, եթէ զայն պատուես՝ քու ընթացքդ փոխելով եւ թշնամական խօսքերէ հեռու մնալով, եւ յոյսդ Տիրոջ վրայ դնես, այն ատեն երկրի բարիքները պիտի պարզեւեմ քեզի եւ քեզի պիտի տամ այն ժառանգութիւնը որ քու հօրդ՝ Յակոբի խոստացայ: Ահա ես՝ Տէրս ըսի»:

ՊՕՂՈՍ Ա.ՌԱ.ՔԵԱԼԻ
ՀՌՈՄԱՅԵՑԵՑԻՆԵՐՈՒՆ ԳՐԱԾ ՆԱՄԱԿԻՆ
(13.11-14.23)

Միրոյ այս սկզբունքով ընթացէք, գիտնալով թէ ինչ ժամանակի մէջ կ'ապրինք: Ժամանակն է որ քունէն արթննանք, որովհետեւ հիմա փրկութիւնը աւելի՛ մօտ է մեզի քան այն ատեն՝ երբ հաւատացինք: Գիշերը ահա կ'անցնի եւ ցերեկը մօտ է: Ուստի խաւարի գործերէն հեռանանք եւ լոյսի զէնքերը առնենք՝ ապրելու համար այնպէս ինչպէս վայել է լոյսի մէջ քալողներուն, փոխանակ անառակութեամբ, արբեցութեամբ, խառնակեցութեամբ ու պղծութեամբ, կամ նախանձով ու հակառակութեամբ ապրելու: Տէր Յիսուս Քրիստոսի նմանեցէք, եւ մարմնի ցանկութիւնները կատարելու հետամուտ մի՛ ըլլաք:

Հաւատքի մէջ տկարացած մէկը ընդունեցէք առանց իր խիղճը տանջող կասկածները քննաղատելու: Օրինակ, մէկը կը հաւատայ թէ կուռքերու զոհուած միսէն կարելի է ուտել: Ուրիշ մը, որ կասկած ունի այդ մասին, բանջարեղէն կ'ուտէ միայն: Միս ուտողը թող չարհամարհէ՛ չուտողը, իսկ չուտողը թող չքննաղատէ ուտողը, որովհետեւ Աստուծ զայն ընդուներ է: Ո՞վ

ես դուն որ Աստուծոյ ծառան կը դատես: Տէրը ի՞նք միայն գիտէ՝ իր հաւատքին մէջ կանգո՞ւն է անիկա, թէ ինկած: Բայց վստահ եղէք որ կանգուն պիտի մնայ, որովհետեւ Տէրը կրնայ զայն կանգուն պահել:

Նոյնպէս, ոմանք կը խորհին թէ զ Աստուած պաշտելու համար այսինչ օրը աւելի յարմար է քան միւս օրը, մինչ ուրիշներու համար բոլոր օրերը նոյնն են: Իւրաքանչիւրը թող իր համոզումը պահէ: Կը բաւէ որ թէ՛ յատուկ օր մը փնտողը եւ թէ՛ օրերու միջեւ խտրութիւն չդնողը երկուքն ալ Տէրը պատուել կը խորհին: Նոյնպէս ալ, թէ՛ կուռքերու զոհուած միս ուտողը Տէրը կը պատուէ եւ թէ՛ չուտողը, երբ երկուքն ալ Աստուծոյ գոհութիւն կը յայտնեն:

Մեզմէ ուեէ մէկը ինքն իր անձին համար չ'ապրիր, ո՛չ ալ ինքն իրեն համար կը մեռնի: Եթէ կ'ապրինք՝ Տիրոջ համար կ'ապրինք, եւ եթէ կը մեռնինք՝ Տիրոջ համար կը մեռնինք. որ կը նշանակէ թէ ըլլայ' կեանքի եւ ըլլայ' մահուան մէջ՝ Տիրոջ կը պատկանինք: Ասոր համար ալ Քրիստոս մեռաւ եւ վերակենդանացաւ, որպէսզի մեր Տէրը ըլլայ թէ՛ կեանքի եւ թէ՛ մահուան մէջ հաւասարպէս: Ինչո՞ւ կը դատես ուրեմն եղբայրդ, կամ ինչո՞ւ զայն կ'արհամարհես: Բոլորս ալ Քրիստոսի ատեանին դիմաց պիտի կանգնինք, որովհետեւ մարգարէութեան մէջ գրուած է. «Ես ինձմով կ երդնում,- կ'ըսէ Տէրը,- որ ամէն ծունկ պիտի խոնարիի առջես եւ ամէն լեզու պիտի խոստովանի թէ ե՛ս եմ Աստուածը»:

Քանի ուրեմն մեզմէ իւրաքանչիւրը իր անձին համար հաշիւ պիտի տայ Աստուծոյ, այսուհետեւ դադրինք զիրար քննադատելէ, եւ փոխարէնը ջանանք մեր եղբայրներուն գայթակղութեան եւ մեղանչումին պատճառ չդառնալ:

Յիսուս Քրիստոսով հետեւեալը ապահովապէս գիտեմ, թէ ինքնին պիղծ բան չկայ: Բան մը պիղծ կ'ըլլայ ա՛յն մարդուն համար, որ զայն պիղծ կը համարէ: Եթէ գիտես թէ քու ուտելովդ եղբօրդ խղճմտանքը կը վիրաւորես, սիրով շարժած չե՛ս ըլլար երբ ուտես: Քու կերակուրովդ պատճառ մի՛ դառնալ որ կորսուի եղբայրդ, որուն համար Քրիստոս մեռաւ: Առիթ մի՛ տար որ բարի եւ ուղիղ սեպած բանդ հայշոյութեան պատճառ դառնայ: Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնը կերակուր կամ ըմպելիք չէ, այլ արդարութիւն, խաղաղութիւն եւ խնդութիւն, Սուրբ Հոգիէն տրուած: Եւ ով որ ասոնցմով կը ծառայէ Քրիստոսի, անիկա Աստուծոյ հաճելի կ'ըլլայ եւ մարդոց գովելի:

Արդ, այսուհետեւ խաղաղութիւն փնտունք եւ աշխատինք իրարու հաւատքը ամրապնդել: Զըլլայ որ կերակուրի պատճառով Աստուծոյ գործը քանդես: Ամէն բան մաքուր է ինքնին. բայց սխալ է բան մը ուտել, երբ ատիկա ուրիշ մը կը գայթակղեցնէ: Աւելի ճշգդ է՝ ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ ալ ուրիշ ուեէ բան ընել՝ որով եղբայրդ կը գլորի կամ կը գայթակղի կամ կը տկարանայ: Այս մասին քու համոզումդ քու եւ Աստուծոյ միջեւ թող մնայ: Երանի՛ անոր որ ինքպինքը դատապարտութեան չ'ենթարկեր այնպիսի բաներով՝ որով իր ընկերոջ փորձութեան

պատճառ կ'ըլլայ: Միւս կողմէ, եթէ մէկը կասկած ունի իր կերածին անմաքրութեան մասին, Աստուծոյ դատապարտութեան ենթակայ է եթէ ուտէ, որովհետեւ իր արարքը հաւատքի արդիւնք չէ: Եւ ինչ որ հաւատքին չի գար՝ մեղք է:

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԵՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ

(6.1-21)

Մեր Տէրը Յիսուս Քրիստոս կ'ըսէ.-
«Զգո՛յ, Աստուծոյ հանդէպ ձեր պարտաւորութիւնները մարդոց ներկայութեան մի՛ կատարէք ցոյցի համար, որովհետեւ այդ պարագային վարձատրութիւն պիտի չստանաք ձեր երկնաւոր Հօրմէն:

«Երբ ողորմութիւն կ'ուզես տալ՝ փող ու թմբուկով մի՛ ըներ, մարդոց ուշագրութիւնը գրաւելու համար, ինչպէս կեղծաւորները կ'ընեն ժողովարաններու մէջ եւ հրապարակներու վրայ՝ մարդոցմէ գովասանք ընդունելու ակնկալութեամբ: Վստահ եղէք, միայն այդ է անոնց վարձատրութիւնը: Ընդհակառակը, դուն երբ ողորմութիւն պիտի տաս, ձախ ձեռքդ թող չգիտանայ թէ ի՞նչ կ'ընէ աջ ձեռքդ: Այսպիսով ողորմութիւնդ գաղտնի ըլլած կ'ըլլաս, եւ քու երկնաւոր Հայրդ որ անտեսանելի է, բայց կը տեսնէ կատարածդ, քեզ պիտի վարձատրէ յայտնապէս:

«Նմանապէս, երբ կ'աղօթես՝ կեղծաւորներուն մի՛ նմանիր, որոնք կը սիրեն ժողովարաններու մէջ եւ հրապարակներու անկիւնը աղօթել, որպէսզի մարդիկ իրենց աղօթելը տեսնեն: Վստահ եղէք, միայն այդ է անոնց վարձատրութիւնը: Այլ երբ պիտի աղօթես, մտի՛ր սենեակդ, գոցէ՛ գուռը եւ աղօթէ քու երկնաւոր Հօրդ, որ անտեսանելի է. եւ Հայրդ որ կը տեսնէ կատարածդ, քեզի պիտի հատուցանէ յայտնապէս: Տակաւին, երբ կ'աղօթես, մի՛ շատախօսեր հեթանոսներուն նման, որոնք կը կարծեն որ եթէ երկար աղօթեն՝ Աստուծած պիտի լսէ զիրենք: Արդ, մի՛ նմանիք անոնց, որովհետեւ ձեր Հայրը գիտէ ինչ որ պէտք է ձեզի, նոյնիսկ երբ տակաւին իրմէ խնդրած չէք:

«Ուրեմն այսպէս աղօթեցէք.-

«Հայր մեր երկնաւոր, սրբաբանութէ՛ անունդ. թող գայ արքայութիւնդ, թող կատարուի քու կամքդ, ինչպէս որ երկինքի մէջ՝ այնպէս ալ երկրի վրայ: Ամենօրեայ մեր հացը այսօր եւս մեզի տուր: Ներէ՛ մեր յանցանքները, ինչպէս որ մենք կը ներենք անոնց՝ որոնք մեզի դէմ նոյնպէս յանցանք կը գործեն: Եւ թոյլ մի՛ տար որ փորձութեան մէջ իյնանք. այլ մեզ չարէն ազատէ: Որովհետեւ քո՛ւկդ են միշտ՝ արքայութիւնը, զօրութիւնը եւ փառքը. ամէն:

«Եթէ մարդոց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն ալ պիտի ներէ ձեզի: Իսկ եթէ մարդոց չներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն ալ պիտի չներէ ձեր յանցանքները:

«Երբ ծոմ պահէք, տրտումերես մի՛ ըլլաք կեղծաւորներուն նման, որոնք իրենց երեսը կը կախեն, որպէսզի մարդոց ցոյց տան թէ ծոմ կը պահեն:

Վստահ եղէք, միայն այդ է իրենց վարձատրութիւնը: Ընդհակառակը, երբ ծոմ կը պահես, օծէ՛ գլուխդ եւ լուսա՛ երեսդ, որպէսզի մարդիկ չգիտնան թէ ծոմ կը պահես. եւ Աստուած որ անտեսանելի է, բայց կը տեսնէ կատարածդ, քեզ պիտի վարձատրէ յայտնապէս:

«Զեր հարստութիւնը մի՛ դիզէք երկրի վրայ, ուր ցեցն ու ժանդը կը կրծեն ու կը փտեցնեն եւ կամ գողերը տանդ պատը քանդելով ներս կը մտնեն ու կը գողնան զայն: Այլ ձեր հարստութիւնը երկինքի մէջ դիզեցէք, ուր ցեցն ու ժանդը չեն կրնար կրծել եւ փտեցնել զայն եւ ոչ ալ գողերը կրնան տանդ պատը քանդելով ներս մտնել եւ գողնալ: Որովհետեւ ձեր հարստութիւնը ուր որ է, հոն կ'ըլլայ նաեւ ձեր սիրտը»:

ՆՈՐ ՄԱՐԴԸ

ԹԱՄԱՐ ՄԵԼԻՔՆ
Թարգմ. Սաշակուն

ՆԵՐՓԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

3

Անոնք որ առաւելագոյն լիութեամբ կ'ապրին կեանքը, ուստի՝ մինչեւ առաւելագոյնը ինքզինքնին կ'ըլլան, անոնց մօտ մարմնի կեանքը կ'ենթարկուի ներքին աւելի բարձր կենսորակի մը: Անիկա հեզօրէն կը յանձնուի հոգիի շատ աւելի լիառատ կենսունակութեան մը, ապրելով մակարդակներու վրայ, որոնք ասպարէզ կը կարդան որեւէ չափչփումի եւ քննութեան: Արդ, մարդուն մէջ ճշմարիտ կեանքի նշանը ոչ թէ խոռովութիւնը՝ այլ հակակշումն է, ոչ թէ բրոբրոքումը՝ այլ յստակատեսութիւնը եւ ներուղղումը, ոչ թէ կիրքը՝ այլ զգաստութիւնը, որ ամէն կիրք կը վսեմացնէ ու կը բարձրացնէ իսորհրդագութեան ջինջ արբեցումին:

Հակակշումը որուն մասին կը խօսինք այստեղ՝ քմահան եւ ճիւաղային հակակշումը չէ բրտարար ներքին սկզբունքի մը կողմէ, որ տարակերպ անուանումներ կրնայ ունենալ, ինչպէս՝ «գեր-ես» (super-ego), կամ՝ փարիսեցիական գիտակցութիւն: Հակակշումը որուն մասին կը խօսինք, մաքառող մարդու ուժերուն ներդաշնակ համակարգումն է՝ ի ինդիր իր խորագոյն հոգեւոր կարողութիւններու իրականացման: Անիկա մարդու մէկ մասին հակակշումը չէ միւս մասին կողմէ, այլ մարդու բոլոր կարողութիւններուն խաղաղ համարկումը՝ մէկ կատարեալ այժմէութեան (actuality) մէջ, որ անոր ճշմարիտ ինքնութիւնն է, այսինքն՝ անոր հոգեւոր ինքնութիւնը:

Ուրեմն, մարդը այն ատեն միայն լիապէս ողջ կարելի է

համարել, երբ կը դառնայ ամբողջականօրէն գիտակից իր գոյութեան իրական իմաստին, այսինքն՝ երբ իր ներսիդին բանիլ սկսած իմաստութեան, ազատութեան եւ ոգեղինութեան մը լիութենէն կը ճաշակէ:

Բայց իրապէս արտօնուած է ակնկալել, որ մարդ մը այս տիպի գիտակցութեան մը բարձրանայ: Խստագոյն անդութիւն չէ՝ աչքերուն առջեւ ունենալ կեանքի այս «լիութիւն»ի եւ «լլում»ի խարէական յոյսը: Անկասկած, եթէ յոյսին բնոյթը չէ հասկցուած՝ անիկա ամենէն անգութ եւ ամենէն հեգնող խարէութիւններէն մէկն է: Մարդուն անապատային ուխտագնացութեան ատեն, զինք խոռվող բոլոր հոգեւոր պատրանքներէն ամենասոսկալին կրնայ ըլլալ անիկա: Ինչպէս կրնայ մարդ մը, որ ընկլմած է ակօնիային մէջ, այսինքն՝ երբ կեանքի ու մահուան ըմբամարտը հոգեւոր նախագոյն կերպեր ունի, կրնայ հրապուրութիւն ինքնալբան խոստումէն: Իր ինքնիսկութիւնը (very self), իր ճշմարիտ իրականութիւնը ամբողջապէս հակասութիւն է. հակասութիւն մը՝ որ ամոքաբար միմաս է շփոթութեամբ: Եթէ շփոթութիւնը վերցուի, եւ ան լիապէս «գիտակից ըլլայ» իր տանջահար ինքնութեան, ի՞նչ պիտի տեսնէ՝ եթէ ոչ հակասութեան խիստ անհեթեթութիւնը: Եւ «իր գոյութեան իրական իմաստ»ը պիտի ըլլայ ոչ ուրիշ բան քան անոր որեւէ իմաստ մը չունենալլ:

Արդարեւ, ճշմարիտ է, որ կեանք ունենալու համար՝ մեր իմացած կեանքին համար պէտք է մեռնինք: Իմաստ գտնելու համար՝ մեր հաւատացած իմաստին համար պէտք է մեռնինք: Արեւը ամէն առաւօտ կը ծագի եւ անոր վարժ ենք, եւ քանի գիտենք որ արեւը պիտի ծագի, ապա կը գործենք այնպէս՝ որ անիկա ծագած է, որովհետեւ մեր ցանկութիւնն է եղած անոր ծագիլլը: Ենթադրենք որ արեւը պիտի որոշէր չծագիլ, այն ատեն մեր առաւօտներէն քանիներ՝ «անհեթեթ» պիտի ըլլային — կամ մեղմօրին դնելով՝ անոնք մեր ակնկալութիւններուն պիտի չհամապատասխանէին:

Մեր գոյութեան կատարեալ իմաստը գտնելու համար՝ ոչ թէ մեր ակնկալած իմաստը պէտք է գտնենք, այլ Աստուծմէ մեզի յայտնուող իմաստը: Իմաստը որ մեզի կու գայ Անոր եւ մեր սեփական Խորհուրդին անդրանցական (transcendent) մթութենէն: Մենք զԱստուած չենք ճանչնար, նաեւ մենք մեզ չենք ճանչնար: Ազա ինչպէս կրնանք երեւակայել, թէ մենք ի վիճակի ենք մեր ընթացքը նախագծել դէպի մեր կեանքի իմաստին գիւտը: Այս իմաստը ամէն առաւօտ ծագող արեւ մը չէ, որուն վարժութիւնը ունինք. այնպէս մը չէ, որ առաւօտներ երբ չի ծագիր անիկա, տեղը մեր արհեստական մէկ լոյսը կը վառենք՝ չընդունելու համար, թէ այս կամ այն առաւօտը անհեթեթ էր:

Իմաստը, ուրեմն, բան մը չէ, որ մեր անձերուն եւ մեր կեանքերուն մէջ կը գտնենք: Իմաստները որոնց կարողութիւնը ունինք գտնելու՝ երբեք բաւարար չեն: Ճշմարիտ իմաստը պէտք է յայտնուի, պէտք է «արուիք»: Եւ արդարեւ, արուած ըլլալու իրողութիւնը՝ ամենամեծ մասն է անոր նշանակութեան. քանի որ ի վերջոյ կեանքը ինքնին արմէք է այնքանով որ արուած է:

Այնքան ժամանակ որ կեանքին եւ գոյութեան կը նայինք ըստ օրինակին արեւներու, որոնք ամէն առաւօտ անպայման պէտք է ծագին, օրհասական տագնապի մէջ ենք: Անհրաժեշտ է որ սորվինք, թէ կեանքը լոյս մըն է, որ Աստուած գուրս կը կոչէ խաւարէն: Եւ ասոր համար որոշուած ժամանակներ չկան:

ՄԵԾ ՊԱՀՈՅՑ
ՀՍԿՈՒՄԻ ԵԼ ԱՐԵՒԱԳԱԼԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐ
ԵԼ
ԼԱՎՐԱՆ

1

Չորեքշաբթի, 14 Փետրուարի

Երեկոյեան ժամը 7.00-ին

ՀՍԿՈՒՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ

Ապա խորհրդածութիւն.

Նիւթ՝ **Ընկերային արդարութիւնը**

ըստ Ս. Գիրքին

Կը մատուցէ Վերա. Յովիաննէս Սվաճեան

2

Չորեքշաբթի, 21 Փետրուարի

Երեկոյեան ժամը 7.00-ին

ՀՍԿՈՒՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ

Ապա խորհրդածութիւն.

Նիւթ՝ **Ազատութիւնը ըստ Ս. Գիրքին**

Կը մատուցէ Տիկ. Նանիա Փիլիպոսեան

3

Չորեքշաբթի, 28 Փետրուարի

Երեկոյեան ժամը 7.00-ին

ՀՍԿՈՒՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ

Ապա խորհրդածութիւն.

Նիւթ՝ **Մակաբայեցիներուն օրինակը**

Վարդանանց կեցուածքին մէջ

Կը մատուցէ Թորոս Սրբ. Պատիկեան

4

ՄԻՋԻՆՔ

Չորեքշաբթի, 7 Մարտի

Երեկոյեան ժամը 7.00-ին

ՀՍԿՈՒՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ

5

Չորեքշաբթի, 14 Մարտի Երեկոյեան ժամը 7.00-ին

ՀՍԿՈՒՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ

Ապա խորհրդածութիւն.

Նիւթ՝ **Հաւատքը տարագրութեան մէջ**

(Հայեացք Ս. Գիրքին մէջ արձանագրուած փորձառութեան վրայ)

Կը մատուցէ Գերյ. Գեղրգ. Շ. Վրդ. Զապարեան

6

Չորեքշաբթի, 21 Մարտի Երեկոյեան ժամը 7.00-ին

ՀՍԿՈՒՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ

Ապա խորհրդածութիւն.

Նիւթ՝ **Ծնորհիներն ու պարզեւները**

վասն ազգակերտումի

Կը մատուցէ Կարօ Սրբ. Նոխուտեան

ԱՐԵՒԱԳԱԼԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ուրբաթ օրերը առաւտեան ժամը 9.00-ին՝

(16, 23 Փետրուար, 2, 9, 16, 23 Մարտ),

Նաև Կիրակի օրերը – 18, 25 Փետրուար, 4, 11, 18 Մարտ –

նախքան Ս. Պատարագը՝

առաւտեան ժամը 10.45-ին: